

ԱՅԿԵԽԱՂԻԿ ԿԱՄ ՆԱՐԴԻՍ

Զրոյց մը

ԱՅԵՂԸ մայր...

Աղքատ էր և հիւանդագին . ամուսին մը ունէր որ չէր ուզեր աշխատիլ ու արբեցութեամբ քաղցը մոռցընել կը նայէր , Գինովցած տուն դառնալով՝ անխնայ կը գանակոծէր կի՞ր թէ ինչու այդ խեղճ ձեռաց աշխատանքովը չէր կրցած կերակուր մը պատրաստել / ըեն .

Բայց իր աղքատութեան մեծագոյն տառապա՞րն այս չէր : Պատիկ հասակէն վարժած էր անտարբեր ու արհամարհուա աշքով մը նայիլ աշխարհի վրայ՝ ուր իրեն նմանիք կարծես թէ ուրիշ բանի համար եկած չեն՝ բայց անօթութիւն կի՞րլու և ծեծ ուաելու : Ցղայութեան ատեն հայրն էր զի՞նք ծեծող, խոհ հիմայ ամուսինը :

Չէ, քաղցը չէր զի՞նք թշուառ ընողը, և ոչ ծեծն իր սիրտը կտըրտու . զը : Զաւկի մը սէրն ունեցած էր, սիրուն ու գեղեցիկ զաւկի մը՝ որ իրեն աշքին գեղեցիկագոյն և սիրելի էր քան զամենայն մանկիկս մեծատանից զորս կը տեսնէր ճոխարար զարգարուած, հագուած սը . գուած : Գիսակ իր ուրախութիւնն ու հարստութիւնն էր . իր բոլոր աշխարհը : Անոր համար սիրով կը համբերէր անօթութեան, կը տանէր դանից ամուսնոյն, կեանքն իրեն հաճոյ էր :

Ո.թ ամիս յառաջ, միայն քանի մը օրուան հիւանդութեամբ, Գի. սակ փողացաւով մեռեր էր :

Սրտին յուսահատ ու անմիսիթար ցաւէն ինքն ալ հիւանդանա . լով, մահուան ու կենաց մէջ ամիս մը անցնելով ի հիւանդանոցին, կրկին դարձեր էր ի տուն, ի կրել և ի նեղիլ :

Էրիկը զրեթէ գոհ որդւոյն մահուանը համար, մերթ ընդ մերթ ուսերը վեր վերցընելով ու վայրագ ժպիտով մը կ'ըսէր . « ի՞նչ վնաս անօթի մը պակաս աշխարհիս երեսէն » :

Խսկ խեղճ մայրը՝ ինչպէս ութ տարի յառաջ միայն Գիսակայ ու րախութեամբն ու կեանքովը ապրեր էր, հիմայ ալ կ'ապրէր միայն անոր մահուան ցաւով :

Դինդակ ու հանապազօրեայ աշխատանք՝ որով բռնադատուած էր ողեպահիկը ճարել, թոյլ չէր տար իրեն՝ բայց միայն կիրակի օրերը այցելութիւն մը ընել այն փոսին ուր կը ննջէր Գիսակ : Երկաթեայ խաչ մը զնելու համար՝ հարկ եղած էր գրաւի դնել հարսանեկան մատանին ու օղերը . գեղեցիկ խաչ մը, որ իրեն համար եկեղեցի ու արքայութիւն մ'էր : Փափաթելի էր՝ հոն իր սիրելի զաւկին քով, զի՞նք ծած կող հողոյն տակ ննջել ու հանգչիլ :

Կիրակիէ կիրակի ծաղկանց փունջ մը կը տանէր, ոչ ծաղկավաճառաց խանութէն գնուած, — զի չէր կրնար, — այլ անոնցմէ զոր Աստուած դաշտուն մէջ կը ցանէ, ու կը բուսնին կը ծաղկին ից ցանկապատու և յանցս ճանապարհաց :

Քչուան մայր :

Իր գտնուած երկրին մէջ վաղահաս է ձմրան եղանակը . և նոյեմբերի երկուքին, մեռելոց յիշատակին նուիրուած այդ օրը, չէ՛ր գտնուէր ծաղկի մը դաշտաց մէջ, ճանապարհաց անցից վրայ՝ ուստի սովոր էր քաղել :

Չէր ու զեր, չէր կրնար առանց ծաղկի թողուլ այն օրը իր սիրելի ու վաղամեռիկ գիսակը :

Ուստի կանուխ՝ արշալուսի բացուելուն ելաւ տնէն . ծաղկավաճուակի մը գնաց, հարցուց թէ ինչ կ'արժէր թառամած տալիհաներով կապուած փունջ մը :

Տասը դահեկան, ըսաւ :

Տասը դահեկան . պատասխանեց կինը : Պարսքով տուր ինձ զայն, և ես խօսք կու տամ կամաց կամաց վճարել :

Մաղկավաճառը կարեկցութեամբ դլուխը շարժեց, և գարձաւ գոհ ընել անէէ նուազ աղքատներն որ պարտքով չէին ուզեր գնել ծաղկի փունջ մը :

Քալեց բոլոր քաղաքը . տեսաւ խանութներու մէջ ի տես և ի վաճառ գրուած կամելիհաներ, վարդեր, մանուշակաց ու անմեռուկ ծաղկանց փունջներ : Այնչափ ծաղկանց առատութեան մէջ չի կար իրեն համար, իր գիսակին գերեզմոնին վրայ գնելու ծաղկի մը :

Կառքերը կանկ կ'առնուին վայրկեան մը ծաղկավաճառաց կըր պակներուն առջեւ . սգազգեաց արք և կանայք կ'իջնէին դնել վարդեր, անմեռուկ ու ինչուան գարդենիաս ծաղկանց վնջներ : Իսկ խեղճ մօրը, իր սիրելի որդեկին համար չկար և ոչ ծաղկի մը :

Խանութներուն դրան քով կեցած էր, ու պիսի չքաշուէր նաև ողորմութիւն խնդրելէն, որպէս զի գէմֆ փունջ մը, ծաղկի մը կարենայ գնել գիսակին վրայ :

Սեւազգեստ օրիորդիկ մը, ուրախութենէ ինքիրմէ դուրս ծաղկավաճառին կրպակէն կ'ելլէր՝ պղոփ բազկացը մէջ դրկելով ու հազիւ կարենալով վերցընել մեծ փունջ մը զեղեցիկ ծաղկանց՝ որ հարիւր գահեկանի արժէք ունէր :

Հառաջեց խեղճ մայրը, ու հազիւ արտասուքը բռնելով՝ մեղմածայն աղասից . Սիրուն օրիորդ, տուր ինձ ծաղիկ մը, վարդ մը միայն իմ գիսակին համար :

Օրիորդը և ոչ լսեց, այնչափ զբաղած և գոհ էր ձեռքի փունջը ցուցընելով քրոջը որ կառքին մէջ նստած էր. Ցես, կ'ըսէր, որչափ մեծ է. հարիւր դահեկան վճարեց մայրիկս :

Ու կառքերը հտևէ ետև խոնուած կը յառաջէին դէպ ի գերեղ մանատուն . ամէնքն ունէին ծաղկունք ու պսակներ զոր կը տանէին իրենց սիրելի մեռելոց :

Կ'երթար հետիոտս խեղճ մայրն ալ, ու շունէր ծաղիկ մը, և ոչ իսկ դաշտաց ծաղիկ մը իր անմոռանտլի Գիսակին համար, Անմխիթար ու յուսաբեկ, արցունքն ալ պակսեցաւ իրեն :

Հազիւ քաղքին զրան բովլ մօտեցած, մէկէնիմէկ կանկ տռաւ կեցաւ, ու իր լոխն ու բուռն ցաւոց մէջ՝ որով տեսնողին կարեկցութիւն ու սարսափ կ'աղդէր, ժմիտ մը փայլեցաւ երեսը. մանաւանդթէ գոհ և ուրախ ծիծաղ մը . աշքերը լցցուեցան արտասուզք :

Որդեակ սիրելի, կ'ըսէր, դու ալ պիտի տնենաս քու ծաղկըներդ այլոց նմոն :

Ու արագ արագ քայլափոխովլ տուն կը գառնար :

Եւ այն աղքատին յարկին տտկ' ուր կարեսորն կը պակսէր, աւելորդ բան մը միայն կը գտնուէր: Վառարանին վրայ՝ ապակեայ զանգակով ծածկուած՝ հինումին լախերու կտորուանքէ շինուած ծաղիկ մը կար, ժամանակէն զոյնը կորուած, բայց դեռ ևս զեղեցիկ, որովհետեւ երկու սերնդեան ինսամուտ երկար սիրովն պահպանուած էր: Որուեստական ծաղկունք էին՝ զորս անմխիթար կնոջ մայրը ընծայ ընդուներ էր յամուսնոյն՝ իրենց հարսանեաց օրը, և ժամանգութիւն ձգեր էր զստերը պատուիրելովլ որ աշխարհի դնովն ալ չօտարացընէ զայն . որովհետև բաղդ բերող՝ սիրոյ յուռումք մէկը :

Այդ աղքատին ու անշուրք փնիկ' տունէ տուն անցեր էր, լուռ վկայ մը այնչափ վշտաց, տառապանաց և արտասուաց:

Մայրը՝ ինք իրմէ գուրք եւած, գողալովլ գողղըզալովլ, մեծ յանցանք գործողի մը նման, վեր վերցուց ապակին, երկիւղալից առաջնապովլ մը առաւ ժամանակներն, առաջին անգամ գողութիւն ընողի մը վախովլ, վաղեց վար ինչաւ սանդուխէն, ու գերեզմանատան ճամբան բռնեց :

Կրկին ու կրկին կը համբուրէր, յաւալովլ թերեւա որ կարենաց յերմացընել իր սիրով լի ցաւերովը, և միւսանգամ կեանք տալ այն ծաղկանց: Մերթ ընդ մերթ համբուրելէն դադրելովլ, Մայր իմ, կ'ըսէր, դիտեմ որ պիտի ներես այս յանցանացս Գիսա՛ ալ պէտք է որ ունենայ իր ծաղիկը. ու մեռելոց քաղցր ու սիրալիր յիշատակին նուիրուած այս տիսուր օրուան մէջ՝ քեզմէ, իր մամէն, պիտի ընդունի զայն :

Նոյն պահուն կ'անցնէին կառքեր՝ ծանրաբեռն մշտագալար պըսակօք, վարդիւք, զոյնզգոյն, քաղցրահոտ մանուշակօք որ օդը դարնանային բուրմամքը կը լցընէին :

Գերեզմանատան գրան բովլ բռնադատուած էր կանկ առնուլ խեղճ կինը, բազմախուռն և աղմկալիր ամբոխէ մը արգիլուելովլ: Ո՛ք-

շափ սակաւաթիւ էին արտասուողք, և բազմադոյնք անոնք որ աւելի գրաղած կ'երևնային իրարու սգոյ հանդերձանքն ու արդուզարդը դիտելով:

Այդշափ գեղաղէջ ծաղկանց մէջ կարծես իմէ խեղճ մայրը կ'ուզէր պահել ուրիշներու աշքէն իր փունջը՝ ամաշելով մը անոր անշոք աղքատութեան վրայ:

Վերջապէս կրցաւ մտնել ի գաշտն մահու, գտաւ իր խաչը, խռնարհեցաւ ինկաւ ի գետին ու չէր գաղրեր յարտասուաց, որ այն շափ աղդու են բարեզգած սրուից վրայ:

Կապեց խաչին վրայ բերած ծաղկըները. ու համբոյրները կրկնելով, կ'ըսէր ու կու լար. Մայր իմ, ներէ ինձ. մեր Գիսակին համար է. ինք ալ կը փափաքի ունենալ իր ծաղկունքը.

Դիխո՞ն ու խաւնիխուռան մազերով խոնարհեցաւ ինկաւ այդ օրն. նեալ ու նուիրական հողոյն վրայ, ուր վերջին խոտք կը դեղնէին մահուամբ, և զորո չէին կարող ի կանաչութիւն փոխել խեղճ մօրը երկար ու խտնդակաթ արտասուք:

* *

Մեծ ցաւերն, ինչպէս մեծ գորովանք՝ բնութեան մէջ հրաշքներ ալ կրնան երնցընել:

Այն հին ծաղկըներ, զոր մայր մը ժառանգութիւն ձգեր էր գըտատերը՝ իրրե յուռութք մը, բաղդի առհաւատշեայ մը, և սա՝ արտասուզք և հառաշանք անմեղ ու սիրելի որդեկի մը գերեզմանին վրայ գրեր, գարձան ի թարմ, և 'ի բազմագունեան ոսկեծաղիկս:

Ու երբ անմիսիթար մայրը զլուխը վերցուց, տեսաւ բազմաթիւ գեռաբոյս ծաղկունք՝ որ պսակ կը բոլորէին որդւոյն գերեզմանին վըրայ գրուած խաչին չորս կողմը, ու կապերտի նման կը ծածկէին անոր պղափ փոսր:

Իրական ծաղկունք էին, առայգ ու թարմ ոսկեծաղիկք, որ իրենց գտան հոտով կը յանցընենթէ ցաւոց և մահուան նուիրուած են,

Զգիտցուիր թէ ովլ գործեց այդ հրաշքը. արգեզք Գիտակին մամուն սոտուերը, բարերար հոգի մը, եթէ կոյսն սուրբ ցաւաղին՝ որոյ այնքան պաշտօնասէր էր խեղճ մայրը:

Պարզ ու գիւրին հրաշք մը չէր ի գերեղմանատանն այն օրը կատարուածը. վասն զի սպիտակ, դեղին ու կարմրադոյն ոսկեծաղկանց մէջ տեսաւ միշտ խաչին վրայէն կախուած այն աղքատին փունջը՝ զոր ապակեայ զանգակին տակէն վերուցեր էր:

Այն օրուընէն ի վեր՝ ամէն տարի, պղտի փոսին վրայ, պղտի խաչին վրայ կը ծաղկի ոսկեծաղկի բոյս մը, և խեղճ մայր մը կ'արտասուէ և կը յուսայ: